



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ՐԱԶՄԱՎԷՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԼՐԱՏԱՐԱՅԻՆՈՒԹՅԱՆ ԱՍՏՅԱԳՐԻՆ ՈՒԹՅՈՒՆԱՄԵՏԱԿԻ ԱՌԻԻ ՅՈՒՄԸ 1923

:: :: ՌՅԿԸ ՀԱՏՈՐ ՀՋ :: ::

1918 ՅՈՒՆԻՈՒՐ - ԴԵԿՏ. ԹԻ. 1-12



ՄԽԻԹԱՐԵԱՆ ԳԱՂԹԸ

026

ՄԱՐՄՈՒՌ կը զգայ մարդ՝ երբ յիշողութեան մէջ կը նորոգուին անցեալի մը սխալը եւ անաւոր օրերը...

Հազար ինն հարիւր տասն եւ եօթի Նոյեմբերը դեռ նոր սկսած էր: Կ'ամառնար վեներտիկ հետզհետէ իր շարժուն գանձերէն եւ բնակիչներէն. ալ կը դառնար ան մի միայն իբր ինն ճարտարապետական քաղաք մը՝ իր գեղակերտ եւ ազնուական պալատներով: Հանրային պատմական յուշարձաններ, գեղարուեստի քաղաքներ կազմող անդրիներ, կոթողներ՝ սքողուած էին աւազի հազարաւոր պարկերու ներքեւ: Ու Մարկոսի ոսկեշող տաճարը եւ Գքսական պալատը սլափոխուած էին աղիւսեայ պատերու եւ միջանկեալ գերաններու կամ պարկերու կոյտերու ետեւ, որոնք իբրեւ մէկ մէկ հաստապալնը բերքեր ցցուած էին Թշնամուրջի դէմ:

Ալ չէր լսուեր հարիւրաւոր զանգակներու երկնային երաժշտութիւնը. հագիւ ան սկսեալ՝ պէտք էր որ խողովէր իսկոյն. այդ էր օրուան իմաստ պատուէրը, բացարձակ օրէնքը: Օր աւուր զինուորական կարգադրութիւններ եւ ժողովրդեան ուղղուած ազգեր անպակաս էին պատերու վրայ, Թերթերու մէջ: Աշտարակներ, զանգաւատուններ ու մինչեւ բարձրակարգ տանիքներ՝ զինուորական սպառնալից ղիտարաններու փոխարկուած էին: Կատարեալ ամառներու եւ անգործութիւն մը կը տիրէր ամառուրէք. կար, այո՛, գործունէութիւն մը, շարժում մը, բայց միայն փախչելու մէջ: Ապրուստի սղութիւնը եւ իշխանութեանց կողմանէ խտտութիւն մը — ինչ որ արդար էր — արդէն անտանելի դարձուցած էին բնակութիւնը, կեանքը վեներտիկ մէջ, Թէ եւ իտալիոյ կեդրո-

Նական Բանակատողին դիտմամբ հանդարտեցուցիչ ըլեր կը ներմուծուէին ժողովրդեան մէջ, քանայլով միշտ ըստ կարելւոյն կազգուրիլ անոր բարոյական ուժը։ Անկախ ակն յայտի կը տեսնուէր մտաւուտ վտանգը տոժերու քաղքին համար։ Ամհնուն մտքերը սեւեռած էին քիլովեղոյի հեռաւորութեան վայրկենէ վայրկեան ստացած նոր չափանիշն իմանալու․ սա էր մարդկային քայլերու միակ ուղիղը դէպ ի նաւկատագիր․․․

* *

Անա այս ամուգողին մէջ ի՛նչպէս կրնար ապրիլ Ս․ Ղազար իր աւօրեայ կեանքը։ Կրաբքայէն գոռացող Թնդանօթներու խըլացուցիչ պայթումները բարեբախտաբար նախահոգակ ըրած էին զեզ ժամանակին՝ իտալական կառավարութեան սիրայօժար ձեռնտուութեամբ փոխադրել տալու քաղաքիս զանծերուն հետ Մայրաւանդէս այն ամէնը՝ որ գանծ է, անգին հնուծին է, առանծին պաշտպանեալ վահաններով դէպ ի Ֆիրէնցէ եւ Հռօմ։

Յր աւուր կը զգացուէր մօտենալը Ուխտիս մեկնումին։ Միւր․ Պատրիարքը Լա Ֆրանզէն, Վենետկոյ Ծովակալը, Քաղաքապետը եւ այլ բարեկամ պաշտօնական անծինք՝ իբրեւ նախահոգութիւն՝ մտորմաբար խորհուրդ տուած էին մեզ որ եւ է անակընկաղի չընուիլ վտանգին դիմաց․ քազմուվտանգ պարագան ստիպողական համարելով յատկապէս օտարահպատակներուս համար, ի նկատի առնելով Թշնամոյն մէկ զինակիցը․․․

Այս սարսափեցի շարժառիւթները կատարեալ ստիպում մ'եղած էին բոլոր միարաններուս՝ որ բաժնուէինք մեր փոքրիկ ու սիրունիկ «Հայրենիք»էն, հայրենիք մը՝ զոր Միսիժար կերտած էր Տիրամօր օգնութեամբ։

Տրուած յորդորներուն համաձայն այլեւս որոշած էինք մեզ իբրեւ կամաւոր արտօրաՎայր՝ Վիլերպոյ հին պատմական քաղաք․ հուն պիտի իջեւանէինք Վիլարաւորաց վանքը․ այս ամէնը՝ շնորհիւ ազնուասիրտ

Լա Ֆրանզէն Միրանաւոր Պատրիարքին՝ որ նոյն քաղաքին պատուաբեր ծնունդն էր։

Ս․ Ղազար վերջապէս նոր Միսիժ մը կը դառնար․ ան պիտի յանձնուէր դարծնալ չորս վարդապետներու պահպանութեան, ինչպէս երբեմն Միեռնի վանքը, մանաւանդ վերին հակողութեան ու ինստոց մեր Երանաշնորհ Հիմնադրին, որուն սրբանուէր ուկերքը կը հանգչին իւր իսկ ձեռակերտին մէջ։

* *

Տխուր եւ անծրեւոտ էր այդ օրը (1917 Նոյեմբեր 7)։ Յերեկէ վերջ ժամ 3-ին մեր «Մայր Հայրենիք»ը ազաւոր կ'ողբար իր տարազիւր որդիները։ Ճիշդ նոյն օր կը մեկնէր հաւեւ ամբողջ Ս․ Ռ․ Վարժապանը դէպի Կարդի, եւ Տիշդ նոյն շոգեկաւքով։ Դիտմամբ՝ մեկնումէն վից ժամ առաջ հասած էինք կայարան՝ տեղ ճարելու համար։ Հին խնուած էր անաբէկ 10,000 հոգի ամէն կողմէ հուն կը կեդրոնանային, վասն զի խուճապալին դարծած էր փախուստը․ որով անպակաս էին սրտաշարժ տեսարաններ ալ․․․ Յաջողած էինք վերջապէս տեղ մը բռնել վարդապետաց եւ աշակերտաց համար։

Շոգեկաւքը շարժիլ սկսաւ նոյն երեկոյ ժամի 9-ին՝ ամենուս յուզման մէջ․ արտերնիս անբաժան էր հայրենի կողմէն։ Նոյն գիշերն ստիպուեցանք Աղդիլիանոյ անցնել․ բայց ո՛ր․․․ պանդոկները ամբողջ ճամբորդներով գրաւուած էին․ հարկ էր դռնէ դուռ մուծին մէջ խարխափել, քանի որ լուսոյ եւ խաւարի մէջ պայքար կար։ Յետ դիմումի կրցանք յարմարցնել վերջապէս՝ որ քանի ռը հոգի գիշերեն ժողովրդապետանոց, ուրիշ մաս մը՝ քաղաքապետիս տունը, ոմանք՝ պանդոկի մը խցիկը, եւ այլք՝ կայարանի մէկ անգործ վակոմին մէջ․ այսպէս անցաւ ամբողջ գիշերը։

Առաւօտեան ժամ 8-ին շոգեկաւքով մեկնեցանք Աղդիլիանոյէն, եւ երկու ժամէն հասանք մեր նոր գաղձապայր Վիլերպոյ (Նոյեմբեր 10)։ Միջ ընդ առաջ եկած էին երկու վեղարաւորներ, որոնք առաջնորդեւ-

ցին զմեզ իրենց վանքը՝ որ հաստատուած էր օդատուն վայրի մը վրայ: Հոն բարի կրօնաւորներն հաւաքաբար լաւ ընդունելութիւն մ'ըրին:

Ուլաոտի յատկացուեցաւ Հիւանդանոցի յարկաբաժինը՝ որ պարսպ էր: Սակայն անորաժեշտ ու կարելոր կարասիներէ, նոյն իսկ ճերմակեղէններէ զուրկ էինք. անկարելի եղած էր միասին փոխադրել մեր կարելորագոյն բեռները, որոնք հասան Տիւրքամիս մը վերջ:

Վիւերպոյն մէջ՝ ազգային տեսակէտով՝ տեսանք եկեղեցի մը՝ որ ատենօք 40 տարի Հայ Մշտն Ծառայել է. անոր կից կը գտնուէր պանդոկ մը՝ որ ժամանակաւ հայ վաճառականներու իջեւան եղած է: Արտաքին դրան վրայ հին ու սեւցած մարմարի մը ճակտին քանդակուած էր քովնտի հայ այբուբենը, միւս կողմը՝ դարձեալ հայերէն՝ քայց անընթեռնելի բոլորովին:

Շատ չտեսեց, սակայն, Վիւերպոյն մէջ մեր վանական աշակերտաց ներկայութիւնը. երկու շաբաթ վերջ Նոյեմբեր 21ին՝ Ընծայման օրը Հռովմ փոխադրուեցան:

Ճիշտ ամիս մը վերջ ալ (Գեկտ. 21) մեր վարդապետներն հասան Յաւիտեանական Քաղաքը: Աշակերտաց սեփականուած էր Պոհեմեան վարժարանը, իսկ վարդապետաց համար՝ Ուոլթէններու դպրոցը:

Միակ բախտն ու փառաւոր եւ անմուռաց յիշատակը սոյն գաղթային մերամաղծոտ շրջանին մէջ՝ բարեյիշատակ եւ հայաստէր Քահանայապետ Բենեդիկտոս Ժե. Ի հանդիսաւոր ունկնդրութիւնն էր, զոր շընորհից՝ Վատիկանու «*Գահոյից Գահիճ*»ին մէջ ամբողջ Մխիթարեան Ուխտիս (7 Յունիս 1918), որուն արձագանգը փութացին մանրամասնօրէն տալ օրուան լրագիրները:

*
**

Դէպքերու յաջող ընթացքին հետ այլ եւս ժամանակն ալ փոխուած էր. վտանգը ոչ միայն ի սպառ անցած՝ այլ շարժումները ի նպաստ Դաշնակից Պետութեանց փոխուած էին, մինչ անդին օր աւուր կը նահանջէր Թշնամին: Ասկէ խրախուսուած

Մ - Ռ. Վարժարանը (որ Նաբոլիէն Հռովմ եկած եւ իջեւանած էր Ռուսներու դպրոցը)՝ մեկնեցաւ 1918 Սեպտ. 30ին դէպ ի վերնետիկ իր կեդրոնը: Անկէ շաբաթ մը վերջն ալ (Հոկտ. 6) Սուրբ Ղազարու Հարք գոն սրտով վերադարձան իրենց ցանկալի կողմակիր, համարուելու Մխիթարայ օրհնեալ տապանը: Միասին տարուեցան նաեւ եկեղ. յարգի զգեստները, անօժները եւ ապա՝ Վինետոյոյ գանձերուն հետ՝ մեր ամբողջ հայ Զեռագիրներն ու մեծագլին աւանդները:

Վանքիս մէջ բնականաբար ամէն ինչ անկերպարան վիճակ մը պիտի ունենար այդ առաջին օրերը. հարկ էր հետզհետէ կարգի դնել բերուածները եւ իրաց բնական վիճակ մը տալ. չէ՛ որ իրբեւ ծիածան աղիւղուած է ամպերու վրայ կուսափալ շրմներէ բղխած «*Եղեցի*»ն, - Մեծին Սըխիթարայ գործին տեսականութեան այդ հզօր դրոշմը:

Ամէն ոք նոր եռանդով մի գործի կը ձեռնարկէ՝ յօգուտ Ազգիս ու Միաբանութեան վաստակելու: Տպարանիս Մամուլը վերստին ճանչել կը սկսի եւ հետզհետէ ամէն ինչ կարգի կը մտնէ: Նոր տարիով (1919) կը վերագարծնու նաեւ Միաբանութեան պաշտօնակերթը «*ԲԱՃՄԱՎԷՊ*»՝ յետ միամեայ բռնի դադարի, ու ձեռք կ'առնու իր ազգօգուտ առաքելութեան մականը՝ ընթանալու դէպ ի Հայ գրականութեան ասպարէզը:

Դժբախտաբար սակայն, կը մնար միշտ կարելոր պակաս մը ամսաթերթիս բազմամեայ գործունէութեան մէջ 1918ը, այն տարին՝ որ մեզ պիտի յիշեցնէ այսուհետեւ Միաբանութեան հաւաքական գաղթը:

«*ԲԱՃՄԱՎԷՊ*» ի խմբագրութիւնը շատոնց զգացած էր Թերթիս ընդհատուած կեանքին մէջ միացման այդ կարելոր օղակը դընելու իր պարտքը, քայց միջոցն ու պարագաներն աննպաստ էին մինչեւ օրս ալ՝ իրագործելու համար ո՛չ միայն մեր՝ այլ շատերու արդար փափագը, որ ամէն կողմերէ կը յայտնուէր մեզ:

Ուրախ ենք այժմ՝ որ հակառակ դեռ

տիրող աննպաստ միջոցներուն՝ ներկայ շահեկան եւ հետաքրքրական հատորիս մէջ լոյս կը տեսնէ հուսկ 1918ի «ԲԱԶՄԱՎԷՊ»-ը՝ իր գոյութեան ուժտուներող յիշատակին սաւթիս։ Այսու կը համարվիք, որքան կարելի է, գոհացում տուած ըլլալ մեր պաւ-

տուական ազգայնոց փափագին, միանգամայն ալ եւս անզգայի դարձներով թերթիս գոյութեան մէջ տեղի ունեցած ակամայ ընդհատումը։

Հ. Ղ. ՏԱՅԵԱՆ

Յ Ե Ր Մ Ե Ն Պ Ս Ա Կ Ը



Տրխրատեսի ամայոտեան մէջ լրռին
 Տեսար շիրմին քոյիկն հանգչաճն այն պրասկ.
 Վաղամեռիկ ճաղիկներու գեղն անգին
 Աննաճոտեան երգն է յաւտ ներպաշնակ.
 Մեռելներն ալ անդրաշխարհեան կեանքէն զատ՝
 Մըտերուն մէջ սիրելեաց կ'սարքին դեռ.
 Կոչ գայ գիշեր, կը նրկէ սիրուն ալ ազատ,
 Բայց ճաղիկներն յաշերժակն կ'երգեն սեր.
 Անձրեներուն և հովերուն իսողայիկ
 Թէ տրժգոշնաճ հեճէ երթէք այն պրասկ,
 Գրքոտ ձեռքերն, ո՛ն, յիսքոշուն ճաղիկ
 Կը դրնեն հուն. կը դաշնայ գեղն անասակ.
 Կ'անցնի հեղեր դարերուն մոռեցին
 Հոյովերով կեանաց անիւն անկաշուն.
 Եւ շիրմին մէջ յի քափանցեր բընաշին՝
 Կեանք և ոգի կամ պաշտառ շոյ մ'արևուն:
 Բայց ըյս է շինջ պրասկին մէն մի ճաղիկ՝
 Որ կը զարթնոչ արշարոյսին կարմրերփեան.
 Մ'էն մի արցունք՝ սիրոյ բաժակ գեղեցիկ
 Բերկրեցնէոչ այն ոսկրներն անկեներուն.
 Երանի քեզ, անդրաշխարհիկ, քէ ունիս
 Շիրմիդ վըրան երեք ճաղիկ ցողաքոշում.
 Աննեռունակ կեանքով մ'շաշերժ դոչ կ'սարքիս,
 Մ'ոչք բընաշանն ալ յի տար քեզ սոչ, լըքուն՝
 Վէմն ասպառաժ սեր կամ արցունք չ'ամփոփեր,
 Բայց դոչ ճաղիկ ունիս. ոշատի սերն ալ վառ,
 Որ կարելով բաժակին մէջ ուխտսունէր՝
 Քեզ պիտ' հասնի վերջ այգուն ցոյ գոյարար.
 Ամէն գարուն պիտ' ողջունէ քոչ պրասկ
 Ծփճառն անմեղ հաշաշանքով պանկըխտի.
 Ամէն սոխակ վերջարոյսին կարմրորակ՝
 Պիտի բերէ քեզ գանգիւններ անձկայի.

Հ. Ե. ՓԵՋԻԿԵԱՆ